

## ՉԱՑԼՏ ՀԱՐՈԼՏԻ ՈՒՂԵԿՈՐՈՒԹԻՒՆԸ

### VIII

Ու լեզուներ եմ սորված որ օսար  
 Զը նըկատուիմ ես յաջրս օսարաց,  
 Խնճուրոյն մրգին պիս' զարմանք չըսար՝  
 Փոփոխութիւնն չէ զըմուարին ալ բայց  
 Կոանել կամ զըսնել երկիր մը առանց  
 Բնակչի կամ բնակչով . . . : Թ' եւ ծնած ըլլալու  
 Նըպարս կը զզայ մարդ ուր ես եմ ծընած —  
 Պատճառ ունէի ազատ մարդերու  
 Լընել կրղին այդ եւ փրեսուել տուն մը նեռու :

### IX

Գուցէ սիրեցի խոր՝ բայց թ' իմ մարմին,  
 Իմս չ'եղող նողի մ' մէջ ըլլայ քաղրւած,  
 Մարմնազեր հօգիս պիտի փրմունէ իմ  
 Ճին Սրբրարանը — զծովին իմ ազգակցաց,  
 Կը բաղձամ, երկրիս լեզուով, անմոռաց  
 Մընայ յիշատակու — թէ մեծ է իդան այս,  
 Դըժուարակասար եւ նեռազընաց,  
 Ըլլայ բող բախտիս պէս նաեւ նամբաւս՝  
 Ուրագ անող . . . մոռացութիւնն ալ փութահաս :

### X

Տաճարէն դուրս բող մընայ իմ անունն՝  
 Ուր մեռնողք՝ ազգէն պատիւ կ'ընդունին,  
 Թող պլսակն հանգչի զըլիսի մ'վեճագոյն,  
 Սպարտացւոյն զիրն բող զըրափ իմ տիրմին.  
 « Սպարտան իրմէ արժան՝ որդիներ ունի »:  
 Ես զուր չեմ ուզեր, չոնիմ կարիմն ալ,  
 Տընկած ծառէս են՝ բաղած փաւեւն իմ,  
 Կ'արիւնեն անոնց վէրենքն անդադար . . .  
 Պէտք էի զիտնալ որ այդ սերմը՝ պտուղն այդ կու տար :

### XI

Ադրիաթիկն իր ամուսինն կ'ողբայ,  
 Զ'ամուսնութեան ուխտն իր՝ չէ նորոգուած,  
 Պուչինքօր՝ փըտող՝ դեռ նոն կը կենայ,

իբր այշիութեան նազուս անհետուած .  
Ս. Մարկոս կ'տեսնէ դեռ առիւծն կիցած  
իւ տեղն, բայց տըկար ոյժն իւ ծաղրելով,  
Հոն ուր կ'ողջէէր կայսր մ'վեհապանծ  
Եւ ինքնակալներ դիտէին նախանձով,  
Վեհետիին երբ քազունի էր ամբաւ զանձով:

## XII

Ուրեզան սիրէ ուր Սուարեան խընդրէր,  
Կը դոփէ կայսր մ'ուր այլ կայսր մ'էր չուած.  
Կրծկուած նահանգ են տէրութիւններն,  
Ցուպին տեղ ըրդայք հընչեն վրայ բաղչաց.  
Ոյժի զազաքի՞ ազցերը նալած  
(Կարծես սացցած տակն արեւուն ուղին)  
Լեռնէն կ'իջնեն զերդ ուսի վարարած,  
Օ՛, ժամն այդ բաւ է կոյր Տօնոջունին,  
Ուրսունամեայ՝ Բիւզանդիոնի զոռ յաղթողին:

## XIII

Պրօնզ ձիերն ու ըրդայքն՝ արփոյն տակ  
Կը ուղան դեռ Սուրբ Մարկոսին առաջ,  
Ձիերը սանձուած, Վենիս զրլիսահակ ...  
Տորիայի խօսքի չէ միրէ կատարուած,  
Տաներեմ զարու ազատութիւն խլուած ...  
Մէզի պէս ելած էր ծովուն խորէն  
Ու նորէն անոր յատակը սուզուած,  
Լաւ է կարսուիլ բան թշնամու ձեռքէն՝  
Նըւանուելով սանալ անդորր՝ որ կ'անարգէ:

## XIV

Նորատի փառքովն՝ նոր Տիւռոս մ'էր ան,  
Ս. Ծուամբ նըւանակ իսկ յաղբանակի —  
«Առիւծառունկ» — որ լընդմէջէն արեան  
Եւ Հուրիս տիրած՝ ծով ու ցամաքին,  
Խնճը դեռ ազատ, շատերն իւ զերին.  
Օսմանցիին դէմ՝ Եւրոպիոյ պատուար,  
(Վկայ՝ Տրովիոյ մրցակիցն) (9), տէր ուազմավայրին

(9) Կահետ:

Մարտին՝ Լ. Եվանդի — ալիք, վկայք անմար,  
Զեզ չեն եղծեր՝ ոչ ժամանակ, ոչ բըռնակալ:

## XV

Բոլոր Տռաներն իր՝ փոսի են եղած՝  
Խնչպէս բիւրեղի անգրիներու շարք.  
Պալատներն իրենց՝ պերն, լուսատարած  
Կը պատմեն անոնց երաշալի փառքն.  
Մահանն արդ կոտրած, սուրն ժանզոս, անարգ,  
Օսարներ են հօն ... բախուր սրբաններ,  
Փողոցներ նեղինի, օսար տես ու բարք,  
Կը յիշեցնեն իր դէմքի կընճիռներն  
Վենեսիլի պատերուն վրայ մրուալ ամպեր:

## XVI

Ա.քենի զօրքն երբ ի Սիրակուսայ  
Պարտուած՝ հազարներ ողբայ կրթեցին.  
Փրկութիւն երգեց Աստիլեին մուսան,  
Իր ձայնն էր, հեռուէն, միակ փրւկազին ...  
Տեսս, մինչ եզանակն կ'երգէին երգին՝  
Գերողին ձեռմէն սանձերն ինկան վար,  
Ու կառիք կեցաւ — Սուրն շարժուեց մէջին —  
Կըսեց գերիին ըլորթան՝ գերելարն,  
Շնուհակալ եղաւ ան՝ փրւկութեան ՚և երգին համար:

## XVII

Չունինայիր թէ, Վենիս, այլ հզօր փառք,  
Մոռցուէին յուր. նու վեհ զործերուն,  
Երկնային երգչին բառ էր յիշատակն,  
Դասսոյին հանդէպ չափը հու սիրոյն՝  
Պիս՝ խըզէր կապրդ բընաւորներուն  
Հետ. բախսդ ազգերուն ամօթ է բերեր,  
Մանաւանդ նեզի, բազուհիդ (<sup>1</sup>) ծովուն,  
Ծովորդիներուն պէտք չէիր լրմել,  
Վենեսիլի անկումն ազդ՝ նեզ, ք'եւ զուր նեզ պատ էր:

## XVIII

Ու մանկութենէս էի զայն սիրած,  
Հըրած-ժաղան էր ան մէջ իմ սըրտին

(1) Ա.Պիուս

Ուզէս ջրասինք ծռվէն դուրս ելած —  
Վաճառքի ըուկայ, բնակարան խիճդին.  
Շիլլեր-Նեյխսիրի վրսեմ տաղանդին  
Տըպագրած պատկերն էր հոգւոյս մէջ ան.  
Ու սիրեցի զայն աւել՝ իր վիշտին  
Մէջ, ու մընացի իրսէ անբաժան՝  
Ոչ թ'իր ցընեղ տեսքին նամար, զոռողութեան:

## XIX

Կրնամ վերապրիլ անցեալի կեանեռվ,  
Հիմակուան նամար բաւականին դեռ,  
Աչտով ու միտով, զուսպ զզզացմունեռվ՝  
Տակաւին յուսալ, աւելին փնտուել.  
'Ե երջանիկ պահուս որ ձեւ է առեր  
Քու յուշեւէդ ալ, Վենիս, եւ երանգ  
Եւ զզզայնութիւնք որոնի չեն ննջեր  
Ժամանակին նետ, չի ցընցեր տանջանեն,  
Թէ ոչ այժմ պիտ' ըլլայի ես պաղ, անկեան:

## XX

Խրենց բնութեամբն է որ կ'անին կաղնիք՝  
Աւելի բարձր վրայ լերկ ժայռեռան.  
Արմատըն մխած տեղ մ'ամուլ, նողագիրկ,  
Կեցած դիմացը ցընցող հովերուն,  
Բունը բայց կ'անի՝ վայօշ փոքրիկն  
Արհամարենեռվ ... մինչ անն իր, համբաւն՝  
Զինք ծընող լեռան կ'ընդունին կընիք՝  
Գուշ կրանիրին — որ իրեն կեանի տուաւ,  
Թող որ միտսւ ալ մեծնայ՝ ինչպէս ծառն այդ մեծցաւ:

## XXI

Կարելի՝ պահել Գոյութիւնն. կեանին,  
Վիշտին արմատն խոր՝ կ'ընեն տունն ամուր,  
— Սիրտն ամայի, մերկ — : Ուղոր, ծանրագին  
Բեռն իր կը կրտէ, կը տանի անդոյք.  
Գայլը կը մեռնի ճամբեռութեամբ լուռ.  
Օրինակներն այս չեն անեուց ունայն,  
Երէ կենդանին ըստոր, աննամբոյր,  
Գազաններ վայրի՝ անխօս կը տոկան,  
Խնչո՞ւ չ'տոկայ Մարդն աւելի ազնըւական:

Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԼՈՐՏ ՊԱ.ՑՐԸՆ